

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆՃԻՒՒՆՆԵՐ

(1864)

ՆՈՒՄԵՐՈՒՆ — 340

1781 — ՀԱՊԱՆ Ծ

ԴԵԿՏԵՄԲԵՐ 22

ԱԼԱՖՐԱՆԿԱՅ ՅՈՒՆՈՒՄ

ԱՄԻՔԱՆԵ ԴԵԿՏԵՄԲԵՐ 22 ՍԱԼԸ

Այսօր Աղիզ համբանե պիւր գըթա զըրհը ֆրգաթիւնին տաճա, պուտեֆա 1 օնորատա քեմալը մուվաֆֆադիւթէթէ րույի տէրեայէ թէնպիլ գըրնալը. պա թէլէղրաֆ մալիւմ օլմուշ տուր:

Պու զըրհը ֆրգաթիւնէրէ պէշնի, վէ իսմի թիւրքիստան օլարագ պիւր գըթա տաճա գուրուլմալը, իրատէի Սէնիյէյի հաղըթը Զահանէ տէն պուլունմուշ տուր:

— Ղէրիտէի հալաֆիտէ շու վէճիլէ եագըլը տըր:

Իսկիլուտար մուհաֆրըդ սաատէթլու թաֆիլ բաշանըն վէֆաթ իլէտիյի մաէթթէսսիւթ իլէշէն Բուհու մէմիլէ տէրճ օլունմուշուտու, բաշայը մուժայիլէյի ելան պէրհայաթ պուլունտուղը պու տեֆա րէսիտէի սամիէի մէմուլիլէթիմիլ օլտուղուն տան թասհիհի քէյիլէթէ իպթիտար գըրնալը:

— 1 օնորա վէ Բարիստէ քեային մէշհուր Ղրէթի ծալիլէ տէնիլէն պան գալար իտարէլէրի թէրաֆլարընտան Տէր սաատէթէ պիւրէր մէմուր թայեին վէ իղամ գըրնմըշ, վէ պուլնլալըն պիլ վիւրուտ տէվէթը Ալլէ պա:

ղը մէրթէպէ արղը թէքեալիֆ իլէտիլէրի մէսմուուսմուշ տուր:

— Սալթանաթը սէնիյէ ճանիպի Ալիսինտէն, Նիգօլաքի էֆէնտի պուտեֆա կէրշ գօնսօլսու թայեին գըլնմըշ տըր:

— Նէնի զաղէթա նիզամընճա, զաղէթալէրին պէօլիւճէք գապահաթլարընա, պէշ քիշիտէն միւրէքքէպ վէ Պապը Ալիտէ պիւր գօմիսսիօն թէֆթիլ վէ հիւքմ իտէճէյինտէն, աթիլիւղըքը զէվաթը միւթէպէրէ պու գօմիսսիօնա աղա թայեին պուլրուլմուշար տըր:

Տիվանը Հիւմայուն պաշ միւթէրճիմի, Սուլիֆ էֆէնտի:

Իքինճի թիւրքիլէ մէճլիսի րէիսի Վահան էֆէնտի:

Խարիճիլէ քեաթիպի մուալլինի Ղոսթաքի Ղոսսիտէն էֆէնտի:

Նէղարէթը ճէլլէի Խարիճիլէ ալօգաթլարընտան միւսիւ թարօն վէ միւսիւ Բարնիս:

Սարիլէ . 24 Դէկտեմբեր:

Օախիքէ, գահվէ, շէքէր. կէվէ շէք վէ ճիւղեթիճէ տիւշկիւն. լէյթին եաղընըն ալա ճինպէրի եիւքսէք. ֆապրիգա մալլէրի կէվէք վէ տիւշէ կիւն:

Իքէք վէ գօլանըն եիւքսէլմէք իւ:

Իշ պու Բուհումէ հաթիթատա իքի տեֆա, Եանի սպը վէ քէնշէմպէ կիւնլէրի նէշը օլունմալ տըր: Ֆիլաթը Սիլիստէ տէ Սէնուալը Հալաֆիտէ ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 50 դուրուշ վէ ալթը 50 դուրուշ տուր: Ապօնաթ օլանլարա սէնէլի 60 վէ ալթը 55 դուրուշ տըր: Տաշալարտա, բօսթա իւճիլթի իւղէրիմիլ օլարագ, Սէնուալա ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 60 վէ ալթը 55 դուրուշ վէ ապօնաթ օլանլար իշիւն սէնէվի 70 վէ ալթը 40 դուրուշ տըր:

միտլերի պու հաֆթա տախի պօշա չըգ մը տրը :

Բամպուգ . Հաֆթանըն իւք կիւն լէրինտէ կէվէք իտի . լաքին Ամերի գատան կէլէն խապէրլէր իւղէրինէ , բամպուգ տխուրթաք եագընտա կէօրիւլմէմիշ տէրէճէտէ ճէսամէթէ վասլ օլմուշ տուր :

Լչհասըլ Սարսիլիա բիաչասընտա , բամպուգ հէմ իշթահար օլուպ հէմ տէ ֆիլաթը երէքսէք տիր , վէ էլին տէ օլան գօլայըդլա սաթմագ իտթէ մէղ :

Քէօսէլէ , տաթիան ֆիաթլէրի եէրինտէ , ֆագաթ սաթըլը ալ :

Բամպուգ , ժիւմէլ 310-320 . Գըրգ աղաճ 205-200 . Գասապա 200-190 . Սէլանիք 215-210 . Գըպըլա 220-210 . Իտլիք 190-180 :

Գուսուր մալէրին ֆիաթլէրի , կէլէն հաֆթատան պէջիւք պիր շէ ֆարգը օլմատըղընտան , սարֆը նա զար օլունուր :

Պիմէն «գօնթօլար» .

Իթալիա 7 . Ի ճնտրա 6 . Ֆիլէ մէնկ 5 1/2 . Պրանսա 4 1/2 . Լէսթրիա 4 Համպուրկ 4 . Պէլճիգա 4 . Բուսիա 4 Պրանգֆօրթ 3 :

Ինիլէլ Կիլիսայի Կօֆլիդ Սալան :

Լհալիլի Լիթանիէ իլան իտէր . քի

Խումի դեկտեմբերին 28 ինտէ , վէ ա լաֆրանկա յունկարըն օնունտա մուլ լագա Լիթանիէտէն կիտէճէք օլուլ զունտան , քէնտի ելինէ ուսուլ իւղէրէ էյրէթի տիշ վաղ իթմէք իսթէյէն լէր , տիշլէրինի տօլտուրթմագ արղու իտէնլէր վէ տիշճէ վէ տղըզճա սայրր մուլիճաթա միւհթաճ օլանլարի հէ մէն աճէլէ իտիւպ կիտիպ քէնտինի պուլմալը տըրլար :

Պէյօղլունտա , Հօթէլ ալ Պիզանտա . (տօղրու եօլ .) սաաթ ալաֆը բանկա սապահըն օնունտան ախլամըն տէօրտիւնէ գատար :

Լլա վէ նէֆիս թիւթիւնլէրին շու տէրէճէ գըլլէթի արասընտա խուսուսի իլէ մահը բամպուգ թագարիւ պիւ իլէ էհըլ քէլֆէ պիր հիւանիլ խըզմէթ իպրաղ իթմէք նիլէթի իլէ , Պէյօղլունտա , տօղրու եօլտա թէաթ ըօլար գարչըսընաա 167 'Նօ աիւք քէանտա , ալթը եէտի ճինս պիրի պիւրինտէն ալա նէֆիս վէ սէլմէ կէօպէք թիւթիւնլէրի պուլունտուլու , վէ տիւքքէանը մէզպուրէ բազպէթ ի տէնլէրին կէրէք պահաճա վէ կէրէք թիւթիւնլէրին թապիլի ըպհէ վէ թէլէզըլըլունտէն խօշնուտ օլաճաղլա բընտան խաստէթէն իլան օլունուր :

ՄԵՍԲԻԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱԱ ԵՐԹԵՍԻ ԴԵՍԵՍԻԲԵՐ 19			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՍԻ 21			ՍԱԼԸ 22	
	Սաղահ	Էջլէն	Ալալ	Սաղահ	Էջլէն	Ալալ	Սաղահ	Էջլէն
Մէճիտիլէ լիւա Գըշ	101 20	101 20	101 20		101 20	101 20	101 20	101 20
Սիւմթաղէ լիւա 100 զուրուշտան	68 9	66 5	66 8		66 22	66 21	66 22	66 21
Օն սէնէլիք թէրթիպաթ	44 20	44 20	44 20		45	45	45	45
Կիւնի 2/նճի Գ. օնտօլտէ	54 19	54 15	54 18		54 32	54 34	54 32	54 31
Իւշիւնճիւ թէրթիպ	54 19	54 15	54 18		54 32	54 34	54 32	54 31
Թէրթիպաթը բապիւ	53 9	53 5	53 8		53 22	53 24	53 22	53 21